

ՖԻԹՐԻ ՏՕՆԸ՝ ԶՈՐԵՋԱՔԹԻ

Տար Ֆաթուան երկ Երեկոյեան յայտարարեց, թէ Զորեջաքթի օրը պիտի ըլլայ Ֆիթրի տօնին առաջին օրը եւ պիտի նշուի Կեդրոնական Պեյրուքի Մոհամմատ Ամին մզկիթին մէջ: Նախապէս, Սեուտական Արաբիա, Արաբական Միացեալ Էմիրութիւններ, Պահրէյն եւ Զուէթ յայտարարած էին, որ Կարելի չէ եղած նկատել լուսնի նոր մահիկը, ոստի Ռամատան ամիսը պիտի ամբողջանայ այսօր եւ վաղը առաւօտեան պիտի նշուի Ֆիթրի տօնը: Կրթութեան նախարարն ալ քանի մը օր առաջ յայտնած էր, որ վարժարաններուն արձակուրդը կը սկսի Ֆիթրի առաջին օրը եւ կը շարունակուի մինչեւ Կիրակի գիշեր:

ՆԱՍՐԱԼԱ «ԻՍՐԱՅԷԼ ՊԻՏԻ ՊԱՏՃՈՒԻ»

Յրգալլայի ընդհանուր քարտուղար սայիտ Յասան Նասրալլա յայտնեց, որ Իրան իրաւունք ունի հակադարձելու իր զինուորական ղեկավարներէն Մոհամմատ Ռիտա Չահիտիի սպանութեան, որ տեղի ունեցաւ Դամասկոսի ուղղութեամբ ելքարարար իսրայէլեան յարձակումի հետեան: Չահիտիի եւ ընկերակիցներուն սահաբեկումի յիշատակին նուիրուած հաւաքի մը ընթացքին,



Նասրալլա Դամասկոսի մէջ Իրանի հիւպատոսարանին թիրախարարումը համարեց երկար տարիներէ ի վեր Սուրիոյ մէջ մեծագոյն գործողութիւնը եւ քնական համարեց, որ Թեհրան ուժգին հակադարձեց: Յրգալլայի ընդհանուր քարտուղարը ապա ներկայացուց Լիբանանի մէջ Իրանի յեղափոխական պահակազունի ներկայութեան պատմականը եւ դիտել տուաւ, որ նպատակն էր աշխուժացնել ժողովրդային դիմադրութիւնը, իսկ Չահիտի Դամասկոսի եւ Լիբանանի մէջ կը գործեր սահաբեկուած հրամանատար Զասեմ Սուլեյմանիի որոշումով: «Այս հարուածը նոր գարգացում կը համարուի երկու առումով. նախ պարզապէս իրանցի ղեկավարներու սահաբեկում չէր, այլ հարուածը ուղղակի Իրանի դէմ էր, նկատի առնելով որ հիւպատոսարանը կը համարուի Իրանի հող, իսկ երկրորդ՝ սահաբեկումի մակարդակը բարձր էր, որովհետեւ թիրախարարուեցաւ Լիբանանի եւ Սուրիոյ մէջ իրանցի զինուորական խորհրդակցանքներուն ղեկավարը», ըսաւ Նասրալլա՝ աւելցնելով, որ Իսրայէլ, Միացեալ Նահանգներ ու համայն աշխարհը համոզուած են, որ Իրան անպայման պիտի հակադարձեց:

Խօսելով Կազայի գարգացումներուն մասին, Յրգալլայի ընդհանուր քարտուղարը նշեց, որ պատերազմի սկիզբէն վեց ամիս ետք, Իսրայէլ ոչ միայն որեւէ իրագործումի չէ հասած, այլ կը դիմագրաւել յանդիմաններ եւ իսրայէլացիներուն մեծամասնութիւնն իսկ գոհ չէ գարգացումներով:

Նասրալլա անդրադարձաւ նաեւ Լիբանանեան ուժեր կուսակցութեան ժողով գաւառի համակարգող Փաքսալ Սլեյմանի առեւանգումին եւ բռնութեան քննադատեց նշեալ կուսակցութեան եւ Փաղանգաւոր կուսակցութեան յայտարարութիւնները: «Անոնք իրաւատեր չեն, այլ՝ քաղաքացիական պատերազմ որոնողներ: Աստուած Լիբանանը պահպանեց ներքին խռովութիւններու վտանգէն, որ յառաջացած էր իրի եւ դաւադրական ծրագրերու պատճառով», ըսաւ Նասրալլա՝ խօսելով Սլեյմանի առեւանգումէն ետք իր կուսակցութեան ուղղուած ամբաստանութիւններուն, ժողով գաւառին մէջ ճամբաներու փակումին եւ շըրջանի բնակիչներու ուղղուած սպառնալիքներուն մասին:

ԵՐԵՎԱՆԻ ԴՏ ՄԻՋԱԴԵՊ

Յարաւի սահմանային գօտիին վրայ շարունակուող ճակատագրական զուգահեռ, երկ վերստին միջադէպ տեղի ունեցաւ շրջանի բնակիչներուն եւ ԵՐԵՎԱՆԻ-ի խաղաղապահ ուժերուն միջեւ: Կնիքը սկսաւ, երբ խաղաղապահ ֆրանսական ուժերու շրջուն ջոկատ մը մտադրեց Պիթ ժողովի Թիրի գիւղը, առանց լիբանանեան

ՓԱՔՍԱԼ ՍԼԷՅՄԱՆ ՄՊԱՆՆՈՒԿԸ Է ԵՒ ՄԱՐՄԻՆԸ ՍՈՒՐԻԱ ՓՈԽԱԴՐՈՒԿԸ

Լիբանանեան բանակը երկ գիշեր հաղորդագրութեամբ մը յայտարարեց նախանցեալ օր ժողով գաւառին մէջ առեւանգուած՝ Լիբանանեան ուժեր կուսակ-



ցութեան համակարգող Փաքսալ Սլեյմանի ճակատագիրը: Բանակին համաձայն, ձերբակալուած առեւանգողները հարցաքննութեան ընթացքին յայտնած են, որ մինչ կը փորձէին գողնալ Սլեյմանի ինքնաշարժը, տեղի ունեցած է միջադէպ ու ան սպանուած է, ապա անոր մարմինը փոխադրած են Սուրիա: Բանակը յայտարարեց, որ կը հաղորդակցի սուրիական համապատասխան մարմիններուն հետ՝ գոհին մարմինը Լիբանան վերադարձնելու համար:

բանակի ընկերակցութեան: Ուստի բնակիչները զայրացան, երբ խաղաղապահները մօտեցան գիւղի ներքին



փողոցներուն եւ ճամբաները փակելով խափանեցին ԵՐԵՎԱՆԻ-ի խաղաղապահներուն շարժումները, մինչեւ լիբանանեան բանակի ժամանումը եւ հարցի լուծումը:

ԳԱՐԹԱԿԱՆՆԵՐՈՒ ԶԱՐՑԻ ԶԵՆԱՐԿՈՒՄ

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոտուլիտէս Լիբանան, Կիպրոս ու Եւրոպական այլ երկիրներ ապօրինի ուղեւորութիւններու կիւթը արժարեց խորհրդարանի նախագահ Նեպի Պըրրիի եւ վարչապետի պաշտօնակատար Նեպի Միքաթիի հետ: Վերջինս կիպրացի նախագահին հետ ժողովէն ետք երկկողմանի յանձնառութիւն յայտնեց բարեկամական պատմական յարաբերութիւններու ամրապնդումին, շեշտելով գոյգ երկիրներուն եւ

(Շար.ը տեսնել 4րդ էջ)

ԹԵՅՐԱՆ

«ՈՒՎՇԻՆԿԹԸՆՆ ԱԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է»

Իրանի արտաքին գործերու նախարար Յըսէյն Ամիր Ապտուլահըն երկ այցելեց Դամասկոս, ուր անցեալ Ուրբաթ օր կործանուած էր Իրանի հիւպատոսարանը: Իր



սուրիացի պաշտօնակից Ֆայսալ Մըքտատի հետ տեսակցութեան ընթացքին, իրանցի նախարարը Ուաշինկթընը ամբաստանեց Դամասկոսի յարձակումը իրագործելու կանաչ լոյս տալու մէջ, ուստի շեշտեց, որ Միացեալ Նահանգներ եւ կը կրէ պատասխանատուութիւն: «Սուրիա կը գտնուի դիմադրութեան ճակատի առաջնագիծին վրայ, ուստի կը կարեւորեցնէ շարունակական խորհրդակցութիւնները», ըսաւ Ապտուլահըն: Անոր խօսքով, Իսրայէլ ցեղասպանութիւն կը գործէ Կազայի մէջ եւ վստահաբար պիտի պատժուի Դամասկոսի մէջ կատարածին համար:

Սուրիացի նախարար Ֆայսալ Մըքտատ իր կարգին շեշտեց, որ Իրանի հիւպատոսարանին դէմ յարձակումը պիտի չլինի չափազանց հակադարձութեան: «Կազայի մէջ իր զինուորական ձախողութենէն ետք, Իսրայէլ կը փորձէ ընդարձակել պատերազմի շրջագիծը», ըսաւ Մըքտատ եւ իր իրանցի պաշտօնակիցին հետ ներկայ գտնուեցաւ Իրանի դեսպանատան համալիրին մէջ հիւպատոսարանի նոր մասնաշէնքի բացումին:

ՅԱՐԶԱԿՈՒՄԻՆ ՕՐԸ՝ ՃԵՐՈՒԿ

Իսրայէլի վարչապետ Պեթսախն Նեթանիահիւ յայտնեց, որ իրենք ճշդած են Կազայի հարաւային Ռաֆահ շրջանին վրայ յարձակելու օրը, սակայն պիտի չբացայայտեն զայն: «Այսօր գեկոյց ստացայ զինադադար յայտարարելու հարցով Գահիթի մէջ ընթացող բանակցութիւններուն մասին, սակայն մենք պիտի շարունակենք աշխատիլ գերիներու ազատ արձակումին եւ Յամասը ամբողջական պարտութեան մատնելու ուղղութեամբ», վստահեցուց Նեթանիահիւ:

Հոռոմի Ֆրանչիսկոս պապը ընդունեց Համասի մօտ արգելափակուած իսրայէլացիներու հարազատներու



խումբ մը եւ անոնց առջեւ վերստին կոչ ուղղեց արդար ու երկարատեւ խաղաղութեան: Պապը նաեւ առաջարկեց աղօթել Ուրբանիոյ խաղաղութեան համար:

ԱՆՎԱՆՏՈՒԹԻՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐՈՒ ՎԱՐՉՎՊԵՏԻՆ ՏԵՍԱԿԱՆԸ

«Մեր անվտանգութիւնը ապահովելու համար պետք է կանգնել մեր օրինականութեան գիծերուն վրայ, իսկ այդ՝ մեր միջազգայնօրէն ճանչցուած սահմանն է»: Այսպէս ըսաւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ խօսելով անվտանգութեան ապահովումին մասին: Անոր



խօսքով, երբ նկատի կ'առնուի միջազգայնօրէն ճանչցուած սահմանագիծը, այդ պարագային որեւէ կողմ հնարաւորութիւն չ'ունենար արդարացնելու Հայաստանի դէմ իր յարձակումը: Համացանցային «Թեյեկրամ» հարթակին վրայ հրապարակուած տեսանիւթին մէջ Փաշինեան խօսեցաւ նաեւ Հայաստանի Սահմանադրութեան մասին եւ շեշտեց, որ անոր հեղինակը պետք է ըլլայ ժողովուրդը:

Եւրոմիութեան խորհուրդի Զարգացական եւ անվտանգային հարցերով յանձնաժողովի անդամները ընդունած ատեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան յիշեցուց, որ, համաձայն նախկին պայմանաւորութիւններուն, Երեւանն ու Պաքոն պետք է փոխադարձաբար ճանչնան տարածքային ամբողջականութիւնը: Փաշինեան հիւրընկալեց նաեւ Եւրոպայի խորհուրդի ընդհանուր քարտուղար Մարիա Պեչինովիչ Պուրիչը, որուն հետ քննարկեց երկկողմանի կապերը եւ հայ-ատրապէյճանական զարգացումները: Եւրոպացի հիւրը յայտնեց, որ Հայաստանի «խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը կրնայ դառնալ խաղաղութեան հողովոյթի կարելու նախադրեալ մը: Փաշինեան իր կարգին նշեց, որ Արցախէն բռնի տեղահանուած անձերու հասցեագրումին եւ միջազգային աջակցութեան ցուցաբերումին մէջ կարելու է Եւրոպայի խորհուրդի դերակատարութիւնը: Պուրիչ գնահատեց այն, որ Հայաստան իր դիմագրաւած այս դժուար օրերուն տակաւին կարողութիւն ունի հետեւելու բարեփոխումներու զանազան ուղղութիւններուն:



Եւրոպացի պաշտօնատարը տեսակցեցաւ նաեւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանի հետ: Զրուցակիցները շեշտեցին հայ ռազմագերիներուն եւ առեւանգուած անձերուն տունդարձի կարեւորութիւնը:

ԲԱՆԱԿՑԱԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՐՐՈՊԱՑԻ ԴԵՄՊԱՆՆԵՐՈՒՆ ԱՈՋԵՒ

Արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեան Երեւանի մէջ հաւատարմագրուած Եւրոմիութեան անդամ երկիրներու դեսպաններուն երկայացուց Հայաստանի եւ Ատրապէյճանի յարաբերութիւններու կարգաւորումին նո-



րագոյն զարգացումները: Արտաքին գործերու նախարարութեան բանբեր Ակի Պատալեան նախապէս յայտնած էր, որ Երեւան պատասխանած է խաղաղութեան պայմանագրի նախագիծին վերաբերեալ ատրապէյճանական կողմի վերջին առաջարկներուն: Ան կը խօսեր պայմանագրի նախագիծին շուրջ առաջարկներու 8-րդ խմբագրութեան մասին: Նախարար Միրզոյեան վերջեւ յայտնած էր, որ Երեւանն ու Պաքոն որոշ համաձայնութիւններու յանգած են խաղաղութեան պայմանագրի բանակցութիւններուն մէջ, սակայն տակաւին տարակարծիք են հիմնական երկու հարցի վերաբերեալ՝ տարածքային ամբողջականութեան փոխադարձ ճանաչումի եւ հետագայ սահմանազատումի հողովոյթին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՆՈՐ ԿԸ ՀԵՌԱՆԱՅ ՌՈՒՍԱՍՏԱՆԵՆ, ԱՅԼ՝ ՀԱԿԱՌԱԿԸ

Ռուսաստանի քաղաքական շրջանակները կը շարունակեն ամենօրեայ հերթականութեամբ դժգոհութիւն յայտնել ու գզուշացնել Երեւանի վարած արտաքին քաղաքականութեան նկատմամբ, որ բացառապէս կը ձգտի ապահովելու երկրի անվտանգութիւնն ու սահմաններու անձեռնմխելութիւնը՝ Ատրպէյճանի ամենօրեայ սպառնալիքներուն դէմ:

«Ռուսաստանը կը դառնայ աշխարհաքաղաքական խաղարկման առարկայ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կողմէ», ըսած է Ռուսաստանի Դաշնային Խորհուրդի միջազգային յարաբերութիւններու հարցերով կոմիտէի նախագահ Կրիկորի Զարապիսի:

«Ռուսաստանը կը վերածննդ Արեւմուտքի վտանգաւոր ծրագրերու իրագործման գործիքի», յայտարարած է Չախարովա:

«Ռուսաստանի մէջ 102-րդ ռազմակայանի առկայութիւնը Ռուսաստանի ինքնիշխանութեան միակ իրական երաշխիքն է», յայտնած են Ռուսաստանի Արտաքին գործերու նախարարութեան աղբիւրները:

Իսկ ամենէն զարմանալիս Լաւրովի այն յայտարարութիւնն է, ուր ան կ'ըսէ, թէ ընդհիմունքին եղած ժամանակ Նիկոլ Փաշինեան կը ղեկավարէր «Ելք» կարգախօսով շարժումը՝ ուղղուած Ռուսաստանի անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) եւ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) Ռուսաստանի դուրս գալուն: Ռուսաստանի փորձառու դիւանագետի միտքերու այս շարքերէն զոտար է վերագրել անոր անտեղեկ ըլլալուն: Ան պարզապէս կը փորձէ մոլորեցնել հանրային կարծիքը: «Ելք» դաշինքը, որուն, Փաշինեանի կողքին մաս կը կազմէին «Հանրապետութիւն» կուսակցութեան առաջնորդ Արամ Սարգսեանը եւ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար Էտմոն Մարութեանը, ըստրական դաշինք մըն էր, որ Ռուսաստանի ժողովուրդին կ'առաջարկէր ելք՝ երկրին մէջ տիրող այդ ժամանակուայ տխուր իրավիճակէն:

Թաւշեայ յեղափոխութեան յաղթանակէն անմիջապէս ետք, Փաշինեան իրապարակաւ յայտարարեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական ուղղութեան մէջ փոփոխութիւն տեղի պիտի չունենայ: Մինչեւ 44-օրեայ պատերազմը ու Նոյնիսկ անկէ ետք Ռուսաստան-Ռուսաստան յարաբերութիւնները մնացին Նոյն մակարդակի վրայ՝ ինչ որ էր նախորդ իշխանութիւններուն օրօք:

Ամէն ինչ սկսաւ փոփոխուիլ 2021 թուականի Մայիսէն ետք, երբ Ատրպէյճան առաջին անգամ ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք ու հայկական բանակը չունէր Ռուսաստանի խոստացած զինատեսակները, որոնց գումարները նախօրօք վճարուած էին: Այդ պահէն սկսեալ է, որ երկու երկիրներուն միջեւ ծագեցաւ առաջին ճեղքը: Երեւան որոշեց վարել բազմաբեւեռ արտաքին քաղաքականութիւն ու բազմազանեցնել զենքի մատակարարման իր աղբիւրները:

Երկու երկիրներուն յարաբերութիւններուն մէջ խզումը աւելի խորացաւ, երբ 2022-ի Մեյսիսէն Ատրպէյճան երկրորդ անգամ ներխուժեց Հայաստանի սահմաններէն ներս ու Ռուսաստան ոչ միայն օգնութեան չհասաւ իր դաշնակից ու իր իսկ բնորոշմամբ «եղբայրական» ժողովուրդին, այլ դատապարտումի խօսք անգամ ջնսաւ Ատրպէյճանի հասցեին: Ատր վրայ աւելցան նաեւ Արցախի ծանօթ դէպքերը ու հայաթափումը՝ Ռուսաստանի անտարբեր նայուածքին տակ:

Քրեմլիի ներկայ ղեկավարութեան իր յոյսը կտրած, հայ ժողովուրդը իրաւունք ունի իր շահերը փնտռելու այլուր, որքան որ ալ այդ ուղղութեամբ առնուած քայլերը հաճելի չօրի Մոսկուային:

Ռուսաստան տակաւին ունի առիթը վերատեսութեան ենթարկելու Հայաստանի նկատմամբ ցարդ վարած իր քաղաքականութիւնը: Փոխանակ անդադար դժգոհելու, պէտք է առաջարկուի տարբերակներ՝ Հայաստանի ապահովութիւնը երաշխաւորելու առնչութեամբ: Արդեօ՞ք Մոսկուան պատրաստ է զինելու հայկական բանակը, պատրաստ է դատապարտելու Պաքոյի ռազմատեսչ հռետորաբանութիւնը, պատրաստ է պահանջելու՝ ազերի բանակի հեռացումը Հայաստանի գրաւեալ տարածքներէն, պատրաստ է գզուշացնելու Թուրքիան Ատրպէյճանի կողքին ռազմական գործողութիւններուն չմասնակցելու: Պատասխանը դժբախտաբար յստակ է: Ռուսաստանը ի վիճակը չէ այդ ընելու, քանի որ ան քաղաքական որոշում կայացուցած է իր սայլը կապելու թուրք-ատրպէյճանական ծիւղի՝ անտեսելով հայ ժողովուրդի գոյութեան սպառնալու վտանգները:

Եթէ մեղաւորի փնտռուք է որ տեղի կ'ունենայ, այն կը գտնուի Մոսկուայի մէջ: Հայաստանը չէ որ կը հեռանայ Ռուսաստանէն, այլ տեղի կ'ունենայ ճիշդ հակառակը:

Ռուսաստանն է որ կը հեռանայ Հայաստանէն:

Գ. ԽՈՍՆԱՆԵԱՆ
«ՄԱՍԻՆ»

«ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՆԱԽԱԳԻՐԸ ԿՐԻՆՑ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՏՐՊԵՅԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԳՈՐԾՆԵՐՈՒՄԻ ԿԱՐԵՐՈՒ ՆԱԽԱԳԻՐԵԱԿ ԴԱՌՆԱԿ՝ ԸՍԱԾ Ե ԵՆ ԳԼԽԱՌՈՐ ԶԱՐԿՈՒՐԱՐԸ

Պաշտօնական այցով Հայաստան կը գտնուի Եւրոպայի Խորհուրդի գլխաւոր քարտուղարը: Մարիա Պոլիչը հանդիպած է Հայաստանի վարչապետին: X-ի իր ելքով Պոլիչը Փաշինեանի հետ հանդիպման «գերազանց» բնորոշումը տուած է, յայտարարած որ Եւրոպայի Խորհուրդը պիտի շարունակէ աջակցիլ Երեւանի բարեփոխումներու հարցով:



Ըստ կառավարութեան՝ Պոլիչը այդ հանդիպման ընթացքին ըսած է, որ մարտահրաւերներով լի ժամանակահատուածին մէջ Հայաստանի կառավարութիւնը արդիւնաւետ կերպով կեանքի կը կոչէ բարեփոխումները տարբեր ուղղութիւններով:

Անդրադարձ կատարուած է տարածաշրջանին մէջ տեղի ունեցող զարգացումներուն, Հայաստան-Ատրպէյճան յարաբերութիւններուն կարգաւորման գործընթացին, տարածաշրջանային փոխադրութեան ենթակառուցածքներու ապաշրջափակման հնարաւորութիւններուն: Վարչապետ Փաշինեան ներկայացուցած է ՀՀ կառավարութեան «Խաղաղութեան Խաչմերուկ» նախագիծն ու անոր սկզբունքները: Եւրոպայի Խորհուրդի գլխաւոր քարտուղարը նշած է, որ «Խաղաղութեան Խաչմերուկ» նախագիծը կըրոնայ Հայաստան-Ատրպէյճան խաղաղութեան գործընթացի կարեւոր նախադրեալ դառնալ:

Կառավարութեան կը յայտնեն, որ Փաշինեանն ու Պոլիչը քննարկած են Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած անձերու մարդասիրական խնդիրները: Ղարաբաղէն տեղահանուած աւելի քան 100 հազար հայերուն և նախորդարձ եղած է նաեւ արտաքին գործերու նախարար Արարատ Միրզոյեանի հետ հանդիպման ընթացքին:

Պաշտօնական Երեւանը կը հաղորդէ, որ հանդիպման ընթացքին քննարկուած են Հայաստանի եւ Եւրոպայի Խորհուրդի միջեւ գործընկերութեան, ինչպէս նաեւ տարածաշրջանային կայունութեան հարցեր:

Արտաքին գործերու նախարարը եւ ԵՆ գլխաւոր քարտուղարը անդրադարձած են Հարաւային Կովկասի մէջ կայուն եւ յարատեւ խաղաղութեան հաստատման ուղղուած քայլերուն: Այս ծիրին մէջ Արարատ Միրզոյեան ընդգծած է Հայաստանի յանձնառութիւնն ու ջանքերը՝ նշելով թշնամանքէ գերծ մթնոլորտի ձեւաւորման, առանցքային հարցերու մէջ յստակ յանձնառութեան կարեւորութիւնը:

Անցեալ տարեվերջին Պոլիչը Պաքոյ այցելած էր, հանդիպած էր Ատրպէյճանի նախագահին ու արտաքին գործերու նախարարին:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԷ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐՈՒ ԶԵՆՔԵՐՈՒՄԸ ՄԻՏՈՒՆԸ Ե ՏԱՐԱՃԱՆԵՐԶՆԵՐԻՆ ՄԷՋ ՀԱՐԱՍԱՐԱԿՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՄԱՆ» Կ'ԸՍԵ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՉԱՐԵԱՆ

Հայաստանի կողմէ զինատեսակներու ձեռքբերումը միտուած է տարածաշրջանին մէջ սպառազինութեան խախտումը հաւասարակշռութեան վերականգնման:



Այս մասին ըսաւ Ազգային Ժողովի Պաշտպանութեան եւ Անվտանգութեան հարցերու յանձնաժողովի նախագահ Անդրանիկ Զեյարեանը լրագրողներու հետ զրոյցին:

«Մենք իմա կեդրոնացած ենք պաշտպանական խնդիրներու լուծմամբ՝ ըլլալ ճարտարապետական բնոյթի, հակաօդային պաշտպանութեան: Մեր ձեռքբերած կամ ձեռքբերուելիք զինատեսակները միտուած են տարածաշրջանին մէջ սպառազինութեան խախտումը հաւասարակշռութեան կարգաւորման, որովհետեւ անոր խախտումն էր, որ հակառակորդին տուաւ հնարաւորութիւն՝ անցնիլ ռազմական գործողութիւններու, մէկ անգամ՝ 2016 թուականին, լայնամասշտաբ՝ 2020-ին», ըսաւ Զեյարեան:

Ան կը կարծէ, որ եթէ Չինուած ուժերը իր բարեփոխումներու ծաւալը շարունակական դարձնէ, ոչ միայն հաւասարակշռութիւնը պիտի վերականգնուի, այլ նաեւ բանակին մէջ ծառայողները պիտի ունենան այդ ամենը տնօրինելու հմտութիւններ: Անոր միտումն է նաեւ բազմաթիւ այլ ծրագրեր:

ԵՆ ՊԱՏՎԱՍԿՈՒՐՆԵՐԸ ՈՒՐՍՈՒՄԱ ՖՕՆ ՏԵՐ ԼԱՅՆԵՆԻՆ ԵՒ ԱՆԹՈՆԻ ՊԼԻՆԵՐԵՆԻՆ ԿՈՉ Կ'ԸՆԵՆ ԱՊԱՅՈՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԻՒՆԸ

Եւրոպական խորհրդարանի 24 պատգամաւոր՝ այդ շարքին՝ Արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի Անվտանգութեան եւ պաշտպանութեան ենթախմբի անդամ:



Ղովի նախագահ Նաթալի Լուազոս Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն տեր Լայենին եւ Միացեալ Նահանգներու արտաքին գործերու նախարար Անթոնի Պլինքընին կոչ կ'ընեն ապահովելու Հայաստանի անվտանգութիւնը:

Այս մասին X-ի իր Էջի գրառմամբ յայտնած է Նաթալի Լուազոս:

«Մինչ Եւրոպական միութիւնն ու Միացեալ Նահանգները կ'ունեցան իրենց աջակցութիւնը Երեւանին, մենք՝ Եւրոխորհրդարանի 24 պատգամաւորներս, կոչ կ'ընենք Ուրսուլա Ֆոն տեր Լայենին եւ Անթոնի Պլինքընին ապահովելու Հայաստանի անվտանգութիւնը», նշուած է գրառման մէջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԸ՝ ՏՈՒՊԱՅԻ ՄԷՋ ՏԵՐԻ ՈՒՆԵՑՈՂ ՖԻԼՄԵՐՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆՈՒԱԳԱԽՈՒՄԸ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբը իրաւորուած է մասնակցելու 9-13 Մայիսին Տուպայի մէջ կայանալիք Ֆիլմերու երաժշտութեան փառատօնին:

Սիմֆոնիկ նուագախումբը, որպէս փառատօնի պաշտօնական նուագախումբ, պիտի ունենայ 5 համերգ, որոնց ընթացքին պիտի հնչեն յայտնի ֆիլմերու սիւրուած մեղեդիները:



Փառատօնի ծիրին մէջ 9-10 Մայիսին համերգային երեկոներ պիտի նուիրուին իտալացի կերածտահան, «Օսքարի» կրկնակի եւ «Ոսկէ Կլոպուսի» եռակի դափնեկիր, առասպելական Էլիօ Մորիքոնէի ֆիլմի երաժշտութեան:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նուագախումբը եւ փառատօնի երգչախումբը պիտի ղեկավարէ Մորիքոնէի որդին՝ խմբավար Անտոնի Մորիքոնէն:

11 Մայիսին իրաւորուած համերգը կը կրէ «Աստղային պատերազմներ» խորագիրը, որուն ընթացքին պիտի հնչէ ամերիկացի երաժշտահան Ճոն Ուիլիամսի գրած ֆիլմի երաժշտութիւնը:

12 Մայիսին պիտի հնչեն գերմանացի երաժշտահան, «Օսքար» մրցանակի դափնեկիր, «Ոսկէ Կլոպուսի» մրցանակակիր եւ «Կրեմլի» մրցանակի եռակի դափնեկիր Հասս Յիմերի՝ ֆիլմերու համար գրուած մեղեդիները:

Այս երկու համերգները պիտի ղեկավարէ Անթոնի Կապրիէլը:

13 Մայիսին կայանալիք համերգը պիտի ներկայացնէ Չարլի Չափլինի ֆիլմերու երաժշտութիւնն ու ունկնդիրին պիտի փոխանցէ համար ֆիլմի հմայքը: Երեկոն պիտի ղեկավարէ խմբավար Թիմոթի Պորթը:

Համերգները պիտի կայանան Տուպայի օփերային մէջ:

Լուր Մարտիկ
Մշակութային Միութիւն
ԱՐԵԿ
ՊԱՐԱՆՈՒՄԻ ԵԼՈՅԹՆԵՐ
DANCE TROUPE
AREK
31 ՄԱՅԻՍ - 1 ՅՈՒՆԻՍ - 2 ՅՈՒՆԻՍ

BOGHOS OPTIC
Autoroute Jdeideh,
Tel.: 01-870016

ԱՐԱՐԱՍ Տնտեսական

ԼԻԲԱՆԱԼ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿ

Տնտեսական օրերը Լիբանանի վաճառականներու սպասած շարժումը չստեղծեցին: Պեյրուզի վաճառականներու սենտիքայի նախագահ ժիհատ Ալ Թաննիր յայտարարեց, թե հարաւային Լիբանանի ծանր վիճակը, երկրի տնտեսական վիճակը սղաճին ու աշխատավարձի բաւարար չըլլալը հիմնական պատճառներն են այս պահանջարկի թոյլ մնալուն:

Ըստ Ալ Թաննիրի, Պեյրուզի մէջ փակուեցան շատ մը վաճառատուներ, որովհետեւ սղաճը առիթ չի ձգեր քաղաքացիին մտածելու իր ունեւիքէն աւելի մասին: Դրամ չ'աւելնար որ ան կարենայ գնել ունեւիքէն աւելին: Այս է հիմնական պատճառը պահանջարկի անկումին ու վաճառատուներու փակուելուն:

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԿՈՎԿԱՍ

ՆՈՐ ԸԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Իր անկախութենէ մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետութիւնը կը վարէր տնտեսական քաղաքականութիւն, որուն հիմը կը կազմէր Ռուսական դաշնութիւնը եւ անոր դաշնակից, Նախկին Խորհրդային միութեան անդամ երկիրները: Եւրասիական տնտեսական միութիւնը կը կազմէր այն տնտեսական դաշինքը, որ Հայաստանին կու տար կարգ մը դիւրութիւններ իր արտադրանքը վաճարելու համար այդ միութեան սահմաններուն մէջ առանց մաքսի:

Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինեանի վարչակազմը կը փորձէ այլընտրանք գտնել մասամբ փոխարինելու համար այդ համակարգը: Ծրագիրը ամբողջական ազատ գոտիի հաստատումն է, շոգեկառքի, օդանաւի եւ փոխադրականութեան միջոցով ապրանքի փոխադրութիւնը արեւելք-արեւմուտք եւ հիւսիս-հարաւ ուղղութիւններով: Այսինքն, Հայաստանը դարձնել ազատ առեւտուրի գոտի դրացի երկիրներէն եկած ապրանքը տարանցիկ անցնելու եւ վաճառելու համար: Արդէն Կիւմրի քաղաքին մէջ սկսած է աշխատանք այդ գոտին հաստատելու համար 37 միլիոն ԱՄՆ տոլար ամսվարկով:

Ներկայիս Հայաստանի արտադրութեան 40 առ հարիւրը կը վաճառուի Ռուսիոյ: Երկիրը կախեալ է Ռուսիայէն ցորենի եւ վառելանիւթի ներածումին համար: Այս ծրագիրը երկրի համախառն արդիւնքը պիտի աւելցնէ 3 առ հարիւր տոկոսով եւ պիտի բանայ հազարաւոր աշխատատեղեր: Սակայն, ըստ վերլուծողներու, ամէն ինչ կախեալ է շրջանի աշխարհաքաղաքական վիճակէն, որ ներկայիս կ'ազդուի Արաբիանի հետ ձգտուած վիճակէն, Ռեքրանիոյ պատերազմէն ու Իրանի դժվար կայացուած պատժամիջոցներէն:

ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼ ԵՒ ԱՓՐԻԿԷ

ԹՈՒՐԵՒՆՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԸ

Թուրքիոյ քաղաքապետական ընտրութիւններու ընթացքին նախագահ Ռեճեպ Թայիպ Էրտողանի կուսակցութեան կրած պարտութիւնը վերլուծողներ կը վերագրեն տնտեսական պատճառներու: Հակառակ պարտքի տոկոսի բարձրացումին 50 առ հարիւրի, սղաճը կը մնայ բարձր եւ կ'ուստ մարդոց աշխատավարձը, ստեղծելով ծանր վիճակ: Այս է հիմնական պատճառը, որ նախագահ Էրտողանի վարչակարգը, հակառակ իր առած քայլերուն, չկրցաւ շտկել վիճակը ու վճարեց գինը: Սուրիոյ հետ սահմանի չբացուիլն ալ ունեցաւ իր ժխտական ազդեցութիւնը, որովհետեւ այդ սահմանէն կ'անցնի դեպի արաբական աշխարհ ուղղուող թրքական արտադրութիւնը յարմար գինով:

Թուրքիա համաձայնեցաւ ԱՄՆ-ի հետ այն քայլերուն շուրջ, ըստ որոնց, կարգ մը թրքական ընկերութիւններ պիտի կարենան աշխատիլ իրենց ռուս գործակիցներուն հետ, նոյն ժամանակ պահելով Ռուսական դաշնութեան դժվար կայացուած պատժամիջոցները: Թուրքիա սկսած է զգալ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի Ռուսիոյ դժվար կայացուած պատժամիջոցներու ազդեցութիւնն ու ժխտական հետեւանքները:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ԳԻՆԵՐՈՒ ՅԱՒԵԼՈՒՄ ԵՒ ԹՈՇԱԿ

Քարիւղի եւ շատ մը ուրիշ հում նիւթերու գիները յաւելում արձանագրեցին: «Brent» քարիւղի տակառնի գինը բարձրացաւ 89 ԱՄՆ տոլարի: Միջին Արեւելքի մէջ անկա-



յուն վիճակը հիմնական պատճառն է այս յաւելումին: Երկրորդ պատճառն էր քարիւղ արտադրող երկիրներու «ՕՓԷԷ» կազմակերպութեան որոշումը քարիւղի արտադրութիւնը նուազեցնելու, Նաեւ Հինաստանի պահանջարկի յաւելումը:

Քաղաքային գինը միջազգային շուկային վրայ յաւելում արձանագրեց: Նիւ Եորքի շուկային մէջ քաղաքային մէկ մետրիք թոնին գինը բարձրացաւ 9,625 ԱՄՆ տոլարի: Քաղաքային 70 առ հարիւրը կ'արտադրուի Ափրիկէի մէջ: Արեւմտեան Ափրիկէի մէջ արտադրութիւնը նուազեցաւ այս տարի: Ղանա եւ Փղոսկրայէ Ափրիկէ ունեցան արտադրութեան նուազում կլիմայական պատճառներով:

ԱՄՆ-ի մէջ թռչանառններու սնտուկը պիտի դիմազարւեծան վիճակ շատ մօտ ապագային: Ըստ մասնագետներ-

րու, թռչանառններ կ'ապրին աւելի երկար ժամանակ ու 65 տարեկանին թռչակի անցնիլը պետք է փոխուի: Այս տարիքը պետք է աւելնայ հասնելու համար 67 տարեկանի կամ աւելիի ըստ պահանջի: Հոլանտա ներկայիս որդեգրած է շարժող թռչակի տարիքի ձեւը: Այսինքն, սընտուկին պիտոճեն հաւասարակշիւտ համար կը բարձրացնէ թռչակի անցնելու տարիքը: Հակառակ պարագային, թռչակի սնտուկը կրնայ սնանկ յայտարարուիլ:

ԱՍԻԱ

ԴՐԱՄԱՏՈՒՆԵՐՈՒ ԾԱՆՐ ՎԻՃԱԿԸ

Հինաստանի դրամատուները կը դիմազարւեծան ծանր վիճակ մը անշարժ գոյքի ընկերութիւններուն տրուած պարտքին պատճառով: Այդ ընկերութիւններէն մաս մը կը դիմազարւեծ պարտք չկարենալ վերադարձնելու վիճակ, որովհետեւ պետական ֆինանսաւորումը նուազած է ու նոր յարկաբաժիններու պահանջարկը նուազած է տնտեսական ծանր վիճակին պատճառով: Այս վիճակին շարունակութիւնը կրնայ ծանրացնել երկրի տնտեսական վիճակը:

ԵՐՈՊԱ

ՈՒԵՐԱՆԻՈՅ ՍՆԱՆԿԱՑՈՒՄԻ ԱԶՂԱՆԵԱԼ

Ըստ Համաշխարհային դրամատան աղբիւրի մը, Եթէ քայլեր չառնուին մինչեւ տարեվերջ, Ուերանիա կրնայ հասնիլ սնանկացումի: Եթէ Արեւմուտքը չօգնէ, երկիրը մեծ հաւանականութեամբ պիտի սնանկացնուի յայտարարէ ԱՄՆ-ի գոնկրետը չէ վաւերացուցած 60 միլիար ԱՄՆ տոլարի օժանդակութիւնը, որ պետք է տրուի Ուերանիոյ: Պատերազմին պատճառով տնտեսութեան քայքայումը եւ արտաքին օժանդակութեան նուազումը հիմնական պատճառներն են այս վիճակին: Եթէ 2025-ի սկիզբը Արեւմուտքը պարտատերեր պահանջէն իրենց տուած պարտքերը ուերանական ընկերութիւններու եւ դրամատուներու, երկիրը կրնայ սնանկացում յայտարարէ:

ԱՄԵՐԻԿԱ

ԱՋԻ ԵՐԵՒՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՒ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԷՋ

Վերջին տարիներուն աշակողմեան ամբոխավար (populist) հոսանք մը սկսաւ ի յայտ գալ Կեդրոնական եւ Հարաւային Ամերիկայի կարգ մը երկիրներուն մէջ: Արժանութիւնի մէջ հաւանութիւնը Միլէյ, Պրագիլի մէջ Եայիր Պոլսոնարօ, Էլ Սալվատորի մէջ Նայիպ Պիքեյէ կը կազմեն այդ հոսանքին ներկայացուցիչները: ԱՄՆ-ի մէջ Տոնալո Ռաբանի կը համարուի այս շարժումի հովանաւորներէն: Այս հոսանքին լոզունգն է «Երկիրը դարձնել մեծ անգամ մըն ալ»: Այսինքն «Make Argentina Great Again»: Վերադարձնել երկրին ազգային արժեքները: Այս շարժումը ուղղուած է համաշխարհայնացումին դէմ ու երկիրը կը փորձէ վերադարձնել տեղայնացումի (localization) անոր տնտեսութիւնը վերականգնելու համար:

ԱՄՆ

ԱՄԱՎԱՐԿԻ ՎԱՒԵՐԱՑՈՒՄ

Միացեալ Նահանգներու գոնկրետը վեց ամիս ուշացումով վաւերացուց 2024 տարուան ամսվարկը կամ պիտոճեն: Ուշացումին պատճառը երկու կուսակցութիւններուն միջեւ անհամաձայնութիւնն էր: Մինչ Հանրապետական կուսակցութիւնը կ'ուզէ վարել աւելի հաւասարակշիւտ տնտեսական քաղաքականութիւն, կառավարութեան արձանագրած պիտոճեի բացը նուազեցնելով ու սահմանի պաշտպանութիւնը զօրացնելով, Դեմոկրատ կուսակցութիւնը կ'ուզէ պահել ներկայի ծախսի չափը՝ չնուազեցնելու համար բնակչութեան տրուող ծառայութիւնը: Ամսվարկին չափը 1200 միլիար ԱՄՆ տոլար է: Ամսվարկին 70 առ հարիւրը պաշտպանութեան ուղղուած է:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ԸԱՅՆՁԵԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ (Keynesian economics)

Կառավարութիւններու վարած ազատ դրամատիրական համակարգը ցոյց տուաւ իր տկարութիւնները 20-րդ դարու առաջին քառորդին: ԱՄՆ-ի «Սեյ Երեքշաբթի»-ն 1929 թուականին ամենամեծ հարուածն էր, որ ստացաւ ազատ դրամատիրական շարժումը: Համալսարանի դասախօսներ եւ տնտեսագետներ սկսան առաջարկել լուծում դրամատիրական համակարգի սխալները թոյլ չտալու կամ անոնց ազդեցութիւնը մեղմացնելու համար:

Բրիտանացի դասախօս Ջոն Մեյնարդ Զայնզ (John Maynard Keynes) հաստատեց, որ կարենալ հսկելու համար դրամատիրական համակարգը, պետք է կառավարութիւնը ունենայ որոշ լծակներ անոր վրայ ազդելու համար: Ըստ Զայնզի, տնտեսութիւնը չի կրնար ձգուիլ առանց հսկողութեան: Այս էր հիմնական պատճառը ԱՄՆ-ի բաժնետոմսերու շուկայի անկումին, որ պատճառեց հազարաւոր ընկերութիւններու սնանկացում ու անգործութեան մեծ ալիք: Կառավարութիւններ երբ նկատի առնեն թէ սպառումը նուազեցաւ, կրնան պարտքի դրամ առնել որոշ տոկոսով ու մտցնել շուկայ, արուեստական պահանջարկ ստեղծելու համար: Նաեւ մաքս պետք է հաստատուի սահմանին վրայ պաշտպանելու համար երկրին արտադրութիւնը: Ձեւով մը կառավարութիւնը պիտի աշխատի որպէս հսկիչ տնտեսութեան իր կարողութեան սահմանին մէջ անոր անկումը թոյլ չտալու համար:

Ներկայիս վարուող նոր ազատական համակարգը մեծ հարուած հասցուց տնտեսութեան: Անգամ մը եւս լծակները կառավարութեան ձեռքէն առնուեցան ու դրուեցան մեծ ընկերութիւններու ու դրամատերերու ձեռքերուն մէջ, իրենց յոռի հետեւանքներով:

Աղբիւրներ՝ «Տը Էքոնոմիսթ», «Ռաշա Թուտլը», «Եւրոպայիսթ.օրկ» եւ «Ալ Տիյար»

Վ. ԹՈՒՆՈՒՆԵԱԼ

ՓՈԼԻՏՈՒԹՅԱԿԱՆ ԱՏՈՐՈՒՄՆԵՐ - 10

ՈՍԿԵՎՅ ԿԱՆՈՆԸ

«Մի՛ ըներ այն բանը, որ չես ուզեր որ քեզի ընեն»: «Ոսկեայ կանոն» կոչուած այս սկզբունքը մարդկային բոլոր ընկերութիւններու մէջ բարոյական կեանքի հիմնական վարուելակերպերէն մէկն է: Այս բնական օրէնքը անցեալի բոլոր իմաստասիրական եւ կրօնական բանաձեւումներուն մաս կազմած է: Երախայ մը դիւրութեամբ կարող է ըմբռնել զայն, առանց նոյնիսկ անոր գիտակցութեան ամբողջական գարթումին: Մասունկ հասակէն հակառակ ըսելու «Եղբորդ կից մի տար», կ'ըսենք «կ'ուզեի՞ր որ եղբայրդ քեզի ոտքի հարուած մը տայ, ուրեմն, դուն ալ մի տար»:

Ոսկեայ կանոնը բանաձեւուած է բոլոր մշակոյթներու եւ քաղաքակրթութիւններու մէջ: Աստուածաշունչի «Նոր Կտակարան»ին մէջ Յիսուս ոսկեայ կանոնին տիեզերական տարողութիւն կու տայ. ան կիրարկելի չէ միայն որոշ հաւաքականութեան մը, քաղաքի մը, ժողովուրդի մը, այլ բոլոր մարդկային եակներու յարաբերութիւնները կը տնօրինէ, առանց լեզուի, ցեղի, սեռի եւ ընկերային դիրքի տարբերութեան: Ան մարգարեական օրէնքի ծուծն է: Մատթէոսի աւետարանին մէջ ըսուած է. «Այն բոլորը, զորս պիտի ուզեիք, որ ուրիշներ ընեն ձեզի, դուք ալ ըրէք ուրիշներուն», կամ «Մի դատեք, որպէսզի չդատուիք», իսկ ուրիշ տեղ մը. «Կշիռը գոր կը գործածէք ուրիշներու համար, պիտի ծառայէ Նաեւ ուրիշներուն, ձեզ կշռելու համար»:

Ոսկեայ կանոնը կիրարկել կը նշանակէ ինքզինք դնել ուրիշի մը տեղը, այն ուրիշը, որ ունի նոյն ցանկութիւնն ու վանողութիւնը: Հանրային փոխադրամիջոցին մէջ չենք արտոժիր որ մէկը իրէ կամ իրմշտկէ մեզ, ուրեմն, ուշադիր ըլլանք նոյն սխալը չգործելու մեր կարգին: Եթէ չենք ուզեր որ ստեն մեզի, ուրեմն ջանանք չտանք:

Ոսկեայ կանոնը կարելի է գործադրել ժխտական ձեւով ալ, ինչ որ աւելի յաճախակի է, բայց դրական իմաստով. «Ընր՛ ուրիշներուն այն ինչ, որ պիտի փափաքեիր, որ ընեն քեզի»: Այս վերջինը աւելի շինարար է, այն իմաստով, որ մեզ կը մղէ գործելու, ազդելու: Բաւարար չէ միայն հրաժարիլ վատ արարքներէ, ինչպէս՝ գողնալ, օրէնքը չյարգել, տարապեցնել եւլն.: Այս կարգի դրական վերաբերումները կը սկսին պարզ եւ փոքրիկ բաներով, ինչպէս՝ ժղպտիլ, օգնութեան հասնիլ անոնց, որոնք կարիքը ունին: Զգլանալ օգնել, զօրավիզ կանգնիլ ուրիշներու, տալ նիւթական թէ բարոյական առումով, եթէ ի վիճակի ենք, ոսկեայ կանոնին վերեւ յիշուած դրական արարքներուն մաս կը կազմեն:

Պատրաստեց՝ ՍՈՒՐԵՆ ԾԵՐԻԷ

ՌՈՒՐԵՆ ՎԱՐԴԱՆԵՐԸՆԸՆ ԵՆԵՐԿԱՅՅԱՑՈՒՄԸ Է

2024 ԹՈՒՐԿԱՆԻ ԽԱՂԱԳՈՒԹԵԱՆ

ՆՈՒՐԵՆԸՆ ՄՐՅՈՒՆԿԻ

Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանեանը իր բարեգործական եւ մարդասիրական գործունեութեան համար ներկայացուած է 2024 թուականի Խաղաղութեան Նոպելեան մրցանակի:



Հեղինակաւոր անձերու կողմէ Ռուբեն Վարդանեանը ներկայացուած է այդ բարձր մրցանակին՝ շուրջ հինգ տասնեակի հասնող նոր եւ աննախադէպ կրթական, բարեգործական, գիտական եւ մարդասիրական կառույցներու ստեղծման ու օժանդակման համար ոչ միայն Հայաստանի, այլեւ շարք մը երկիրներու մէջ:

«Առաջադրողները տպաւորիչ է միջազգային գնահատականի արժանի համարած են Ռուբեն Վարդանեանի՝ մարդասիրի եւ բարերարի կերպարը եւ անոր հետեւողական ջանքերը՝ ուղղուած նոյնիսկ պատերազմներու եւ անոնց սպառնալիքի, ֆինանսական եւ քաղաքական ճգնաժամներու ընթացքին մարդասիրական, բարեգործական ու ընկերային ծրագրերու միջոցով երկարատեւ կայունութեան ու զարգացման գործիքներու ներդրման:

Այդ ծիրին մէջ մասնաւորապէս յիշատակուած է անոր գործունեութիւնը շրջափակուած Արցախի մէջ, ուր Ռուբեն Վարդանեանը մեծ ջանքեր ներդրած է՝ փորձելով ոչ միայն մեղմել մարդասիրական ծանր կարիքները, այլեւ դժուարին վիճակի մէջ յայտնուած մարդոց ու երեխաներու կենսական պայմաններու բարելաւման հնարաւորութիւններ ստեղծել:

Գնահատելի համարուած է այն, որ Ռուբեն Վարդանեանի բարեգործութիւնը կ'ընդգրկէ ոչ միայն ազգային, այլեւ միջազգային մակարդակները եւ համաշխարհային ազդեցութիւնն ու նշանակութիւնն ունի: Անոր հետիւնակային մեծ նախագիծերէն մէկը՝ «Արորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ուղղուած է աշխարհի բոլոր անկիւններուն, բոլոր ցամաքամասերուն մէջ օգնելու եւ ձեռք մեկնելու բոլոր անոնց, որոնք վտանգեցող սեփական կենսքը բարիք կը գործեն: Վարդանեանին առաջադրման ներկայացուած յարգարժան անձերու նամակին մէջ կարեւոր կը համարուի Նաեւ այն, որ ան յարգալից եղած է ոչ միայն իր ժողովուրդին, կրօնին, այլեւ այլոց ժառանգութեան նկատմամբ: Որպէս անոր վառ օրինակ կը նշուի Ռուբեն Վարդանեանի նախաձեռնութեամբ վերանորոգուած Շուշիի իրանեան մզկիթը:

ԱՐԱՐԱԾ ՕՍԿԱՆ

ԵՐՈՂՊԱՅԻ ՄԻՆՉԵՒ 19 ՏԱՐԵԿԱՆ ԿԻՆԵՐՈՒ 2-ՐԴ ՅԱՆՎԱՐԻ ԳՆԱԿԱՆ ԶԻՋԵՑԱՒ

Երոզայի մինչեւ 19 տարեկան կիներու ֆուտբոլի ախոյեանութեան Բ. լիկայի գտումի մրցումներուն, 2. խմբակին մաս կը կազմեն Գայաստան, Թուրքիա եւ Ֆարո Կղզիներ: Առաջին դիրքը գրաւող խումբը կը բարձրանայ Ա. լիկա: 2-րդ դիրքը գրաւողը կը պահէ յոյսը անցնելու նաեւ աւելի բարձր լիկա: Իր առաջին մրցումին, Գայաստան մրցեցաւ Ֆարո Կղզիներու հաւաքականին դէմ ու պարտութիւն կրեց: Յարձակող Միլենա Սայաթեան 4-րդ վայրկեանին նշանակեց Գայաստանի կողմ: Սակայն, Դանիոյ «Բեօկե»-ի յարձակող Պրենտսթրոմի 58-րդ, «Վայքին-կուր»-ի պաշտպան Միլլըսըն 77-րդ եւ «ԳՊ Թորգհալմըս»-ի կիսապաշտպան Միլթոն 83-րդ վայրկեաններուն հաշիւը դարձուցին 3-1: Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.

- 2. խմբակ. - Թուրքիա - Ֆարո Կղզ. 1-1
- Ֆարո Կղզիներ - Գայաստան 3-1
- Դասաւորում. 1) Ֆարո Կղզ. 2 մ 4 կէտ 4-2, 2) Թուրքիա 1 մ 1 կէտ 1-1, 3) Գայաստան 1 մ 0 կէտ 1-3

ԼԻԲԱՆԱՆԻ ԱՆՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ Բ. ՓՈԼԻԻ 7-ՐԴ ՅԱՆՎԱՐԻ ԱՆՍԱՐ ԿԵՏ ԿՈՐԱՆՑՈՒՅ

Լիբանանի ֆուտբոլի ախոյեանութեան Բ. փուլի 7-րդ հանգրուանի մրցումներու ծիրին մէջ, առաջատար «Անսար» մրցեցաւ 6-րդ դիրքը գրաւող «Ռասիկ»-ի դէմ ճունիի «Ֆուատ Եհապ» մարզադաշտին վրայ ու մրցումը աւարտեցաւ հաւասարութեամբ: Մրցումի 43-րդ վայրկեանին, Զիշամ Զուսամմըլտին յառաջ տարաւ «Անսար»ը: Իսկ 75-րդ վայրկեանին, Զասան Իզզըտտին հաշիւը դարձուց 1-1: 2-րդ դիրքը գրաւող «Ահլտ» մրցեցաւ 5-րդ դիրքը գրաւող «Պըրժ»-ի դէմ ու յաղթեց միակ կողմ: Սկովտիացի Լի Ըրուին նշանակեց միակ կողմ 62-րդ վայրկեանին: Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.

- Ա. վեցեակ. - Նըմէ - Սաֆա 2-1
- Պըրժ - Ահլտ 0-1
- Ռասիկ - Անսար 1-1
- Դասաւորում. 1) Անսար 27 կէտ 37-18, 2) Ահլտ 26 կէտ 39-10, 3) Նըմէ 25 կէտ 31-16, 4) Սաֆա 22 կէտ 30-24
- Բ. վեցեակ. - Թատամոն Սուր - Զըմէ 1-0
- Շապապ Սահէլ - Թրիփոլի Ռիատի 3-2
- Աիլի Նապաթէ - Շապապ Ղազիէ 0-2
- Դասաւորում. 7) Թատամոն Սուր 23 կէտ 16-21, 8) Շապապ Սահէլ 21 կէտ 22-21, 9) Աիլի Նապաթէ 15 կէտ 11-22, 10) Շապապ Ղազիէ 15 կէտ 13-36, 11) Թրիփոլի Ռիատի 13 կէտ 18-25, 12) Զըմէ 13 կէտ 16-28

ԱՆՂԼԻՈՅ ԱՆՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ 32-ՐԴ ՅԱՆՎԱՐԻ ԱՐՍԵՆԱԼ ԵՒ ՍԻԹԻ ՅԱՐԹԱԿԱՆ

Անգլիոյ ֆուտբոլի ախոյեանութեան 32-րդ հանգրուանի մրցումներու ծիրին մէջ, 2-րդ դիրքը գրաւող «Արսենալ» իր դաշտէն դուրս մրցեցաւ 9-րդ դիրքը գրաւող



«Պրայթըն Էստ Զով Ալպիլըն»-ի դէմ ու յաղթանակ տարաւ: Յարձակող Սաքա տուգանայինով՝ 33-րդ, գերմանացի կիսապաշտպան Զավերը՝ 62-րդ եւ փոխարինող յարձակող պեճիքացի Թրոսար՝ 86-րդ վայրկեաններուն նշանակեցին «Արսենալ»-ի կողմը, իտալացի կիսապաշտպան ժորժինիոյ եւ Զավերի փոխանցումներով: «Մանչեսթըր Սիթի»-ի մրցումին կողմը նշանակեցին պեճիքացի կիսապաշտպան Տէ Պրոյն՝ 13-րդ, 70-րդ, պաշտպան Լուիս՝ 47-րդ եւ Լորդեկիացի յարձակող Զալանտ՝ 66-րդ վայրկեաններուն, Տէ Պրոյնի եւ սպանացի կիսապաշտպան Ռոտրիի փոխանցումներով: Ֆրանսացի յարձակող Մաթեթա՝ 4-րդ եւ փոխարինող ֆրանսացի յարձակող Էտուար՝ 86-րդ վայրկեաններուն նշանակեցին «Երիթըլ Փալաս»-ի կողմը: Այս հանգրուանին 6-րդ դիրքը գրաւող «Մանչեսթըր Եունայթըտ» իր դաշտին վրայ մրցեցաւ առաջատար «Լիվըրփուլ»-ի դէմ ու մրցումը աւարտեցաւ հաւասարութեամբ: Մրցումի 23-րդ վայրկեանին, գոլմպիացի յարձակող Տիագո յառաջ տարաւ «Լիվըրփուլ»ը, ուրուկուէյցի կիսապաշտպան Պրուսո Ֆերնանտէշ՝ 50-րդ եւ երիտասարդ կիսապաշտպան Մեյնու՝ 67-րդ վայրկեաններուն հաշիւը դարձուցին 2-1 ի նպաստ «Եունայթըտ»-ի, պաշտպան Վան-Պիսաբայի փոխանցումով: Իսկ 84-րդ վայրկեանին, եգիպտացի յարձակող Մոհամմատ Սալահ տուգանային հարուածով հաշիւը դարձուց 2-2: Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.

- Երիթըլ Փալաս - Մանչեսթըր Սիթի 2-4
- Ասթըն Վիլլա - Պրենթֆորտ 3-3
- Պրայթըն Էստ Զով Ալպ. - Արսենալ 0-3
- Ֆուլհեմ - Նիւքեմը Եուն. 0-1
- Վուլվըր. Ուոտֆորդը - Ուեսթ Յեմ Եուն. 1-2
- Մանչեսթըր Եուն. - Լիվըրփուլ 2-2
- Ենթրիտ Եուն. - Չելսի 2-2
- Թորթընհեմ Զոգփըր - Նորթհեմպտըն 3-1
- Դասաւորում. 1) Արսենալ 31 մ 71 կէտ 75-24, 2) Լիվըրփուլ 31 մ 71 կէտ 72-30, 3) Մանչեսթըր Սիթի 31 մ 70 կէտ 71-31, 4) Թորթընհեմ 31 մ 60 կէտ 65-45, 6) Մանչեսթըր Եուն. 31 մ 49 կէտ 45-46, 9) Չելսի 30 մ 44 կէտ 55-52
- Ումբարկուներ. 1) Է. Զալանտ - Մանչեսթըր Սիթի 19 կողմ, 2) Օ. Ուաթթիկ - Ասթըն Վիլլա 18 կողմ, 3) Մ. Սալահ - Լիվըրփուլ 17 կողմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ 27-ՐԴ ՅԱՆՎԱՐԻ ՆՈՎ ԳՐԱԿԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐԸ

Հայաստանի ֆուտբոլի ախոյեանութեան 27-րդ հանգրուանի մրցումներու ծիրին մէջ, առաջատար «Փիւնիկ» իր դաշտին վրայ մրցեցաւ 10-րդ դիրքը գրաւող Կիւմրիի «Շիրակ»-ին դէմ ու մրցումը աւարտեցաւ հաւասարութեամբ: Մրցումի 84-րդ վայրկեանին, փոխարինող պոստիացի յարձակող Երուիշի 84-րդ վայրկեանին նշանակեց «Փիւնիկ»-ի կողմ: Իսկ 90+3-րդ վայրկեանին, փոխարինող փոխպաշտպան Կիւմրեցի կիսապաշտպան Զորիա հաշիւը դարձուց 1-1: Առիթը օգտագործեց 2-րդ դիրքը գրաւող Արմավիրի «Նոա»-ն իր իր դաշտէն դուրս յաղթեց 7-րդ դիրքը գրաւող «Վեսթ Արմենիա»-ին ու գրաւեց առաջատարի դիրքը: Կիսապաշտպան Գոռ Մանուկեան՝ 35-րդ եւ ֆրանսացի յարձակող Փենսոն՝ 64-րդ վայրկեաններուն յառաջ տարին «Նոա»-ն: 72-րդ վայրկեանին, կիսապաշտպան Արամ Լոռեցեան հաշիւը դարձուց 1-2: Ապա, յարձակող Արթուր Միրանեան՝ 86-րդ, փոխարինող յարձակող Էտկար Մովսէսեան՝ 82-րդ եւ 89-րդ վայրկեաններուն հաշիւը դարձուցին 1-5: Իսկ 90+4-րդ վայրկեանին, փոխարինող նիկերիացի կիսապաշտպան Օփարաօջա՝ 90+4-րդ վայրկեանին հաշիւը դարձուց 2-5: «Նոա»-ի սպանացի մարզիչ Զարլուս Ինարթսու կը կատարէ հոյակապ աշխատանք եւ խումբին մակարդակը բարձրացուց: Արդիւնքը յստակ է: Ստորեւ տեսնել արձանագրուած արդիւնքները.

- Արարատ - Ուրարտու 0-0
- Փիւնիկ - Շիրակ Կիւմրի 1-1
- Արարատ-Արմենիա - Ալաշկերտ 2-1
- Վեսթ Արմենիա - Նոա Արմավիր 2-5
- Վան Զարեցեան - ԲԿՄԱ Երեւան 2-2
- Դասաւորում. 1) Նոա 59 կէտ 58-26, 2) Փիւնիկ 57 կէտ 60-23, 3) Արարատ-Արմենիա 55 կէտ 52-26, 4) Ուրարտու 41 կէտ 39-36, 5) Ալաշկերտ 38 կէտ 41-35, 6) Արարատ 34 կէտ 29-39:
- Ումբարկուներ. 1) Ա. Միրանեան - Նոա 18 կողմ, 2) Մ. Եարթարա - Արարատ-Արմենիա 14 կողմ, 3) Ե. Օթուպանձո - Փիւնիկ 13 կողմ

ԱՅՍՕՐՈՒԱՆ ՄՐՅՈՒՄՆԵՐՈՒ ՅԱՅՏԱԳԻՐ

- ՇԻ ՊԻԼԻՎՉ ԿԻՆԵՐՈՒ ԲԱԺԱԿԻ ՄԱՐՏԱԿԱՆ**
 23:00 3-րդ դիրք. Ճափոն (7) - Պրագիլ (10)
 02:00 Աւարտ. ԱՄՆ (4) - Գանատա (9)
- ԵՐՈՂՊԱՅԻ ԿԻՆԵՐՈՒ ԱՆՈՅ. ԽՍՐ. 2-ՐԴ ՅԱՆՎԱՐԻԱՆ**
 18:00 Պուկարիա (2) - Գայաստան (4)
 19:00 Դանիա (2) - Պեճիք (4)
 19:00 Լեհաստան (4) - Աւստրիա (3)
 19:10 Գերմանիա (2) - Իսլանտ (1)
 19:15 Ֆինլանտ (4) - Իտալիա (2)
 20:00 Սպանիա (1) - Չեխիա (3)
 20:00 Շուէտ (3) - Ֆրանսա (1)
 21:30 Իրլանտ (4) - Անգլիա (2)
 21:45 Զոլանտ (3) - Նորվեկիա (1)
- ԵՐՈՂՊԱՅԻ ՄԻՆՉԵՒ 19 ՏԱՐԵԿԱՆ ԿԻՆԵՐՈՒ 3-ՐԴ ՅԱՆՎԱՐԻ.**
 16:00 Թուրքիա (2) - Գայաստան (3)
ՉԵՍՓԻՆՆԸ ԼԻԿԻ 1/4-ՐԴ ՄԱՐՏԱԿԱՆԻ ԵՐԹ
 22:00 Արսենալ (22) - Պայթըն Միլիի (2)
 22:00 Ռեալ Մատրիտ (3) - Մանչեսթըր Սիթի (1)
ԶՈՓԱ ԼԻԳՆԵՐՈՒՄԻ ԽՍՐ. 2-ՐԴ ՅԱՆՎԱՐԻԱՆ
 01:00 Եթիոպիան (2) - Տը Սթրոնկեթ (1)
 01:00 Կրեմլ (4) - Զուաչիփաթ (3)
 03:00 Ֆիլիպիններ (2) - Զոյո Զոյո (1)
 05:00 ժուլիոր (1) - Ունիվերսիթի (2)
- ԶՈՓԱ ՄԻՏԱՍԵՐԻԵԱՆՈՒԹԵԱՆ ԽՍՐ. 2-ՐԴ ՅԱՆՎԱՐԻԱՆ**
 01:00 Արմենիան ժուլիոր (1) - Ռասիկ (3)
 01:00 Զորիան (2) - Նասիոնալ Անուսիոն (4)
 03:00 Պրագ ժուլիոր (2) - Թրիփոններ (4)
 03:30 Արմենիա Փարաններ (1) - Ռայո Չուլիանո (3)
- ԼԻԲԱՆԱՆԻ ԱՆՈՅԵԱՆՈՒԹԵԱՆ Բ. ՓՈԼԻԻ 8-ՐԴ ՅԱՆՎԱՐԻ.**
 14:15 Ահլտ (2) - Սաֆա (4)
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱԿԻ ԿԻՍՄԱՐՏԱԿԱՆ**
 18:00 Շիրակ Կիւմրի (10) - Ուրարտու (4):

«ԻՍՐԱՅԵԼ ՊԻՏԻ ՊԱՏՃՈՒԻ»

(Շարունակուած Ա. Էջէն)

Միջերկրականի արեւելեան շրջանին անվտանգութիւնը պահպանելու կարեւորութիւնը: Ժողովականները հրամայական համարեցին սուրիացի եւ այլ տեղահանուածներուն հարցին լուծումը: Միջաթի նշեց, որ կիպրական կողմը



մը համաձայնած է Երոզմիութեան անդամ պետութիւններուն հետ քննարկել գաղթականներուն առնչութեամբ գործնական ծրագրեր որդեգրել Լիբանանի հետ, ինչպէս նախապէս կատարուած է Թունիսի ու Եգիպտոսի պարագային: «Այդ կը ներառէ Լիբանանին յաւելեալ օգնութիւններ տրամադրել եւ սուրիացիները քաջալերել, որ վերադառնան հայրենիք», ըսաւ վարչապետի պաշտօնակատարը: Կիպրացի նախագահը իր կարգին յայտնեց, որ կ'ըմբռնէ գաղթականներուն հարցով Լիբանանի կեցեւածը, խոստանալով աշխատանք տանել, որ Սուրիոյ մէջ իրագործուին բարգաւաճումի ծրագրեր, որպէսզի տեղահանուածները վերադառնան հայրենիք: «Սուրիացիներու տեղահանութեան խնդիրը ապահովական վտանգ կը սպառնայ ոչ միայն Լիբանանին ու Կիպրոսին, այլեւ՝ Միջերկրականի ամբողջ տարածաշրջանին», ահազանգեց Կիպրոսի նախագահ Նեպի Պրոյի Կիպրոսի նախագահին հետ իր տեսակցութիւնը որակեց շատ լաւ եւ հաստատեց, որ երկու կողմերուն միջեւ կայ արդիւնաւետ համագործակցութիւն: Այլ հարցով, Պրոյի կը ուղղեց ճնշում բանեցնելու Իսրայէլի վրայ՝ դադարեցնելու համար Կազայի պատերազմը: «Իսրայէլ մեզ կը փորձէ մղել պատերազմի, սակայն կը մերժենք ենթարկուիլ», ըսաւ խորհրդարանի նախագահը:

ԵՆՈՐՏԱՎԱՆԻԷՍ

ՓՈՐՅ. ՀԱՐԱՌՅԵ ՅԱՎՈՐԵԱՆԻ ԵՆՎԱՏՈՐԻ «ՀԱՅՐԵՆԻԷ-ՄՓԻՌՈՔ ԳՈՐԵՎԿՅՈՒԹԵԱՆ ՏԱՆՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ (2008-2018)»

Տեղի կ'ունենայ Երկուշաբթի, 15 Ապրիլ, 2024-ին, Երեւանի ժամը 7:00-ին, «Ազդար»-ի «Փիւնիկ» սրահին մէջ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՂԱՆՈՅ 2024 Աշխատանքներ

Ճանաչեցէ՛ք հայկական շրջաններու խորհրդարանական բազմազանութեան մեր աշխատանքներուն ընթացքին, համոզեցնելով պատմական 5 տարբեր շրջաններու ճաշատեսակները: Հմտացէ՛ք մեր հայկական աստղական ուսնետները պատրաստելու արտեստին մէջ:

<p>ՈՒՐԱԹ 12 ԱՊՐԻԼ</p> <p>ՀԱՃԸՆ</p> <ul style="list-style-type: none"> Ճիւղապարտ Երշիկ Սարըպարտ 	<p>ՈՒՐԱԹ 19 ԱՊՐԻԼ</p> <p>ՈՒՐԱՑ</p> <ul style="list-style-type: none"> Պորանի Սեմեք Զերբու
<p>ՈՒՐԱԹ 26 ԱՊՐԻԼ</p> <p>ԱՅՆԹԷՊ</p> <ul style="list-style-type: none"> Ճրագով կողակ (եանիլի քեօֆէ) Բանարով-թահնով պեթել Անթապի փայտակա 	<p>ՈՒՐԱԹ 3 ՄԱՅԻՍ</p> <p>ՄԱՐԱՇ</p> <ul style="list-style-type: none"> Շեծածով դորմ (Մարաշի քեօֆէ դապալի) Մաճաար (չի քեօֆէ) Հափրա
<p>Տիլեյ եւ պահպանել</p> <p>Կէսօրէ ետք ժամը 5-էն 8</p> <p>Հայկազեան Համալսարան</p>	<p>ՈՒՐԱԹ 10 ՄԱՅԻՍ</p> <p>ՄՈՒՍԱ ԼԵՌ</p> <ul style="list-style-type: none"> Հերիս Գետնախնձորով կողակ (քեօֆէ) Քոմպա <p>Մի՛ փայտեցէ՛ք այս առիթը cce@haigazian.edu.lb +961 81 882 990</p>

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ՄԵԿՎՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՆ

ԲԱՑԱՌԻԿ ՇՐՋԱՊՏՈՅՑ

- ԱՅՅԵՆՈՒԹԻՒՆ ԺՊԵՅԼԻ «ԹՈՂՆՈՅ ԲՈՅՆ»-Ի ԹԱՆԳԱՐԱՆ
- ՍՐԲՈՒԿԻ ՈԱՏՔԱ ԵՒ ՍՐ. ՀԱՐՏԻՆԻ ՈՒՆՏԱՏԵՂԻՆԵՐ
- ԺԵՊԵՅԼԻ ՇՈՒԿԱՅ

ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՅ

ՀԻՆԳՆԱԲԹԻ, 11 ԱՊՐԻԼ 2024-ԻՆ

ՄԵԿՆՈՒՄ ԱՌԱՐՕՏԵԱՆ ԺՄԱՐ 9:00-ԻՆ, ՀԱՃԸՆԵՆ (ՆԱԽԱՃԱՍԸ ՆԵՐՈՒՄԵԱԼ)

ԶԵՐ ՏԵՂԵՐԸ ԱՊԱՅՈՎԵԼՈՒ ԶԱՄԱՐ ԿՐԻՍԵ ԴԻՄԵԼ
 03-381132, 79-185644 ԹԻԵՐՈՒՆ:

ARARAD DAILY NEWSPAPER

MANAGING DIRECTOR: ANI SARAFIAN

Tel.-Fax: 01-565599 | P.O.Box: 175275 Mar Mikhael Beirut | Lebanon | www.araraddaily.com email: araradorartert@gmail.com

ارارات جريدة سياسية يومية أرمينية | المحبرة المسؤولة: أني صرافيان (م.م.ش.)
 تصدر عن شركة مسيسر للمباعة والنشر